

ՏԵՍԻԼ 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1956

Աճանապետի արեւն ոսկեջուր,
 Լուացուած, բարակ,
 Ծառերուն վրայ եւ պատերն ի վար,
 Գաղջ ծփանքներով կը բացուէր խաղալ:
 Պատուհանին դէմ՝ հեռու ինքզինքէս,
 Կեցած կը նայիմ,
 Փողոցը լեցնող մարդերու գետին:
 Հոգիիս դիմաց կախուած է մըռայլ
 Ամպ մը մեծածալ,
 Եւ մտածումներս լուռ կը դողդղան,
 Արցունքներն ինչպէս քարթիչներու ծայր:

Մինակ ու լիուած,
 Կեցած եմ այսպէս օրերուն դէմ չար,
 Ձեռք մը ծանր ու մութ,
 Կոցեր է կարծես դարպասներն ամէն,
 Երագներուս վառ, իրձերուս կրակ,
 Գեռ մինչեւ երէկ
 Այնքան գեղեցիկ եւ այնքան պայծառ:

Գիտերն է իջեր շուրջըս ու հեռուն,
 Հակառակ օրուան լոյսերուն առաս,
 Ու հոգիս վայրագ գերք պատերազմիկ,
 Որ կորուսեր է տուն ու հայրենիք,
 Կը ցանկայ կռուի, կը ցանկայ մահուան,
 Մարտնչութիւն մէջն այս անհաւասար
 Ու եղերական:

Ցաւ կայ սրտիս խորն,
 Վայրկեաններն օրուն դարերու նըման,
 Լուռ կը յամենան.
 Ոչ յուճն անցեալին, ոչ յայսը վաղուան,
 Ամոհել կրնան վերէն իր լայնաբաց:
 Շուրջըս ամէն ինչ ծփուն ու սարսամ
 Եւ անիրական:

*
 **

Աչքներուս դէմ կը բացուի նորէն,
 Համբան անուրախ ու համբան մոխիր
 Իմ հէ՛ք որբութեան,

Երբ ուսիս մախաղ կը վազէի ես,
Փողոցէ փողոց, գարպաւէ գարպաս,
Սովէն հալածուած բռուառ ու երւար:

Գոց են վերսինն դուռները բոլոր,
Իմ հոգիիս դէմ,
Նոյն ուղին մոխիր, նոյն աւխարհը մութ,
Նոյն մարդիկ անգութ:
Կասկած մ'անորոշ եւ խոհանք մ'անձեւ,
Կ'անի կը մեծնայ իմ մէջըս հիմա.
Անկայ՞ուն աւխարհ,
Ռուս լարծուն յասակին վրայ
Ոչ համբար ոչ վառք կանգուն կը մնան:

Կը պրկուի հոգիս լաւերով երկաթ,
Ներկայէն նետուած դէպի ապագան,
Նիարդ առ նիարդ,
Հոգիներ լեցնող երազին անհուն,
Կանթեղներն որուն
Զեն մարիւ կեանքի հովերէն անգութ:

Այլեւ գոսացած հոգիներուն դէմ,
Խաղաղ ու ամբողջ կը կենամ նորէն,
Կարծր ու դաժան,
Մարդու մը նման որ չէ կորուսած
Լոյսն իր հոգիին,
Գինին անխարդախ մեծ ուրախութեան
Եւ մեծ սրտութեան:

Կը կրկնեն երբեքս, աղօթքի նրման,
Մտէս բարձրացող բառերն ակամայ.
— Տուր ինծի, ով Տէր, կամ ու փառութիւն,
Հօր, առնական,
Ու թող որ ըզգամ իմ մէջըս նորէն,
Պոռթկումը ուժին պատող իր պատեան,
Ինչպէս կը ճեղքէ ծաղիկն իր կոկոն,
Երբ հոգին անյայտ խորունկ ուժերու
Կը բանայ ակեր, զարկին ճակ գարնան,
Եւ կամ թող պատռի սիրտս վերջնական,
Նրման հերոսին այն միջնադարեան,
Երբ կը հնչեցնէր փողը օրհասին,
Խորն անտաններուն, լնուած ու մինակ:

— Տուր ինձի, ով Տէր, ոյժ եւ քաջութիւն,
 Քալել անվարան, ինչպէս ուխտաւոր,
 Իր երազներու նամբէն լուսաւոր,
 Որուն փոյթը չէ վէրքերն իր բոլոր:
 Քալել անվարան, կամփով անայլայլ,
 Չաւակ մը ինչպէս կը դառնայ իր տուն,
 Հնազանդ իր հօր, գիտեցածամուն,
 Երբ նոյնիսկ մութ է եւ անտես նամբան,
 Ինչպէս է հիմա:

Ինձի կը քրւի թէ վերջին աշունն
 Ու վերջին պայքարն է այս վնոական.
 Արեալոյն հեռուն դեռ կը յամենայ,
 Եւ իր ոտքերուն վրայ վարդագոյն,
 Կայ բացուող օրուան մեղքերն ու արիւն:

ՎՏԱՐԱՆԴԻ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ

ՂՕՂԱՆՋ ԱՄԱՌՆՕՐԵԱՅ

Եւ որտեղ երգը՝
 Այնտեղ էր հիմա եւ Կոմիսար:

Նա, որ դեռ երեկ,
 Իբրեւ մի ձայնեղ երգիչ-օխրացու,
 Երգչախմբի մէջ վսեմ մեներգ էր միայն սա-
 րածում

Ու լսարանում հեզ պատասխանում սերունդի
 դասը, —

Հիմա դարձել էր խմբավար վանքի,
 Գարձել էր հիմա երգի դասաւսու:

Թեքեւանում էր երբ աշխատանքից,
 Ծառայութիւնից օձիքն ազատում,
 Հեռանում էր նա խուցից ու վանքից,
 Գնում էր այնտեղ, ուր երգն էր հնչում:

Իսկ նա հնչում էր ամենուր ու մի՛տես,
 Ամենուր ու մի՛տես —
 Ուր հայն էր օճչում:

Գարունն էլ այդպէս դառնում է ամառ.
 Համբարձման օտեր պաղ հովն է սանում
 Ու սեղ է բանում,
 Որ գալ վարդավառ:

Քանի չեն բռնել կտրեւառաս խոտեր,
 Կանաչ ու ծաղիկ,
 Գերանդիներն են սրում-բքանում,
 Եւ ծլարձակման յաղթ օրհների դէմ
 Կարն յաղթանակ է վերստին անում
 Ովին խոտադի:

Բայց էիչ առաջույ մարտում կատաղի
 Իւրաքանչիւր մի սնգուր մարտիկ՝
 Հիմա սմարդի
 Նայն զլամարդիկ

Ասեւ գրութեան եղբայր են դառնում՝
 Իրենց աւտամազ գոհերին առնում
 Իրենց իսկ ուսին, իրենց տալիսին,
 Խնամով դարտում սալլ-պատարակին,
 Զորուն են բառնում
 Կամ աւանակին, —